

րի պատճեններէն, եպիսկոպոսների և վարչապետների ողջունագրերէն աւելի եւ ապացուցութիւններ և հրատարակել իւր ամսագրի միջոցաւ, և թոյլ չտալ մի ուղղափառ կամ անուղիկոսի անունն և համբաւը յումովէաս հերձուածովութեամբ արատաւորուի, նրա եօթանասուն և երկուարի վախճաննելէն յետոյ:

Նոյնպէս խոնարհաբար կիմոդրուի վերապատռելի այր Մ. Մուրատեան վարչապետէ, որպէս զի նա ինչպէս և ինչ միջոցաւ հնար է ինքեան, իսկական աղբիւրներէ նոր ինորոյ հաւասարի տեղեկութիւններ ժողովէ և ուղղէ իւր խոշոր սխալանքն (աներկմատ եմ, որ եղած է էն ընդդէմ իւր կամաց), որ պատիւ չի վերաբերի ոչ իւր երկասիրութեանն, ոչ սրբոյ Խջմիածնի Մայր Եթուին և ոչ նորա կաթուղիկոսին: Քարե՛, բաւական է որքան հեստեալ պապական հայերն բարուրանքներ բարդածեն մեր ինչ ինչ կաթուղիկոսների վերայ:

ԴԱԼՈՒՏ ՇԻՐՄԱՋԱՆԵԱՆՑ.

Է ԹԵ՛ՀԵ՛Ն.

**ԵՍՊԵՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԽԸՆԿԻՐՔ+  
ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆ ԼԱՏԻՆԱՅԻՈՑ  
ՅԵՐՈՒՍԱՂԵՄ+  
(Հ-Տ-Ն-Ն-Հ-Շ-Ն-Հ)**

Կուի ունէր եւ այլ չորս եղբարք, որը մի եւ նոյն դաստիարակութիւնը ընդունէին. Թագուհին յաջողեց հաւատացնել իւր որդուց, որ իւրեանց բարեկասութիւնն կախեալ էր իւրեանց միարանութենէն, յոյր սակա Լուի վարուէր միշտ որպէս մտերիմ բարեկամ իւր եղբարք նետ:

Որովհետեւ տէրութեան հզօր իշխաններէն մինն էր արքայի հօրեղբայր եւ բուլօյնի կոմ Ֆիլիպն,

ուստի սուանակ խուռկարկուք, որը թէիւ նանդարտած, սակայն նման այն հրոյն՝ որ ծածկուած է մոխրով, սկսեցին դրդել զնա ի հետեւ բացապատեցին նման թէ՝ որրան ամօթ էր իւր համար կառավարութեան վարչութիւնը մի կնոջ մեռք թոկով, որ իւրեան պատկանէր, ըստ որում որդի էր Ֆիլիպ—Օգոստոսի: (Մոռացանք ասել որ Ֆ. Օգոստոս Լուդովիկոսի պապն էր): Եւ նա զրգուեալ յայսպիսի ամաստանութեանց՝ միաբանեցաւ յոլով իշխանաց նետ յափշտակել նապաւորը Օրէանէն, ուր գտանիւր յայնժամ Փարարէզ վերապատճառու ժամանակ: Սակայն Թագուհին եւ արքայն կանխաւ իրազեկ գոլով ազգարարութեամբ Շամայնի կոմմին, անմիջապէս զեկուցին Փարիզի բնակչաց, որ սրանալով յօդութիւն իւրեանց վեհապետին՝ բերին ի մայրաքաղաքն յաղթանակաւ: Դաւաճանութիւն խորհուղ իշխանը՝ տեսանելով իւրեանց զադրած յատակագծի անյաջող ելքն՝ շառագունեցան եւ բաժանուեցան ի միմեանց պատրաստել մի նոր ապատամբաւթիւնն, որ պայմենցաւ ի յաջորդ ամի:

Պապն յորդորէր զթագուհին չթազու զիրաւունս հաւատոյ եւ նուաննել զԱլբիժացիս, որը ներձեալ էին յեկեղեցոյ, ուստի խնամակալունին այնքան տաղնապեցոյ թուլուզի կոմսը (որ զոււի էր Ալբիժացոց): որ պարտաւորեցաւ վերապատճառ ի ծոց Եկեղեցոյ, ապա Թագուհին մի ժողով գումարել տալով ի Փարիզ սահմաննեցին խաղաղութեան դաշինքը: անդ եկեղեցոյ մէջ Թուլուզի կոմսն զջաց թոկուն եւ շապիած ի ներկայութեան բոլոր Փարիզու:

Խորվարք մախալով Շամայնի կոմսի վերայ, պատերազմ հրատարակեցին նորու գէմ՝ պատմանելով թէ վրէժինովիր եմք իւրաւանց Ալբիժի դատեր Հենրիկոս Շամայնի արքային նրուսաղէմայ, որ յայնժամ ամուսնացեալ էր կիպրոսի Թագաւորի նևու: Շամայնի կոմսն անզօր վինելով ընդդիմանալ իւր Թշնամիաց բազմութեան՝ դիմեց առ Թագուհին եւ առ արքայն, որք զին ի ծեռվին պաշտպաննեցին կոմսը եւ այս կերպի վախճան տուին պայքարին: Թիրօդ պիտի տար Ալբիժին հազար վար տարեկան եկամուտ ունեցող կայուածք, այն թէութեամբ՝ որ վերջինն հրաժարուէ իւր բոլոր պահանջմունքէն Շամայնի կոմսութեան վերայ:

Բայց այս պատմամբութեան հեղինակ Բրըթայնի կոմսն, որ ալմեկար անձ մի էր՝ ոչինչ չմոռացաւ

յորդորել Անդղիս արքայն օման լինել խրեան: Երօք Հենրիկոս Անդղիս Թագաւորն պիտի եղանէր ի պատիրազմ ընդդէմ Գաղղիս, ևթէ իւր խորհրդատու Հուբէր պաշտօնեաց Հնադղիմսնար այդ ծեռնարկութեան, որով Հենրիկոս յետս բաշտեց: Ասկայն կոմսը, որ ինչպէս ասացինք, խոռվարար մարդ էր այնքան զրգեց Անդղիս Թագաւորը, որ ի վերջոյ յօժարեցաւ նա անցանել ի Գաղղիս եւ մաքրանէլ, ուստի յաջորդ տարին պատրաստուեցաւ զնալ Քրթայնի կոմման զնալով ընդուած՝ ստացաւ ի նմոնէ անապին դումար եւ սաստար ընդդէմ Գաղղիս, որով վասահանարով ի նա՛ հրատարակեց մի յայտարարութիւն եւ յայտնեց թէ, այսունետեւ չեմ անառջելու արքայն եւ ինսամակալունին, վասն զի նորա իմ վերայ բոնութիւն ի կիր արկին: Այս յանդղութիւնս անսպասիր չմնաց. Անդղիս արքայն երանելալ Փորսմուտից ի 1250 ամի՛ ժամանեց ի Քրթայն, ուր ընդունուեցաւ մեծ փառօք: Առէ, որ յայնժամ վեշ սասահանեայ էր, փութացաւ սրաշարի Աննէր բարպեր. Թագուհին առ ի մարզելոյ զնա ի պատերազմունս, յանձնմեալ էր զնա Մօնամէրանսի բաց սպարտավետին, որ տեսնելով թէ Անդղիսցիք չն շարժում՝ յառաջացաւ մինչ ի նամնէ եւ պաշարեց: Հենրիկոս փոխանակ երանելոյ ի պայքար՝ գրունոյր խնջոյց մէջ, մինչեւ որ սնդրամաժեշտ կարեաց պակասութիւնն զրափի եղեւ ի բանակի եւ հիւանդութիւնը ճարակեցին. ակն յանդիման երեւէր՝ որ յայն հետէ Անդղիսցիք չպիտի կարուզային դէմ զնել վիարդ եւ իցէ Հենրիկոս Վարդարուեց վերազանալ յԱնդղիս, ուստի մոտաւ ի նաւ յանձնարինս վշտանարով այն ընդունած ծախուց եւ զօրաց վերայ, զօր կորուսեալ էր: Հետեւ արք Քրթայնի կոմման ենթակայ պիտի լինէր Առզութիկոս բորբ վրէժինդրութեան, եթէ չաճապարէր արքայի զետութիւնն հայցելու, եւ վերջինս չնորհեց ի 1254 ին մի եռամեայ զինարուլ:

Կնամակարուհին վերստին ի բարեկարգութիւն ածեց բոլոր երկիրը, հանեց մի հրավարտակ Հրէից անիրաւ վաշխառութեան դէմ եւ վերանորոգեց կայսեր հետ արքած:

Խորատի արքայն հատանելով իւր տասնեւթիններորդ տարին՝ Թագուհին մոտածեց ամուսնացնիւ. ամուսնութիւնն տեղի ունեցաւ ի բարաքն Ասսն Պրօվանսի կոմսի զստեր Մարգէրիտի հետ, որ իւր զի-

ղեցկութեամբ հանգերծ, ունէր եւ մի գերազոյն դատահարութիւն:

Թագուհին իւր ասարինի վարուք կարօղացեալ էր Ասսուծոյ երկիւղն ապղել իւր սրգոյ մէջ, անշուշա իւր չնազ զաստիարակութեան չնորհիւ. Լուի արժանացաւ սուրբ անուան, թէեւ մի քանի անուպա եւ անիրաւ անձինք ամրաստաննեն զթագաւոր որպէս մի լիափ եւ անառակ իշխան, որն որ իւր կեանքն ցոփաւթեամբ էր անց կացնում, այս բարուբանաց պատման է նախանձն, որ սոյ անզպամ անձինք ունէին Թագուհոյ արդար վարչութեան վերայ, ասկայն մեր յառաջ թերեւը Վօլթէրի մի քանի խօսքը ի պատասխան նոցա:

\* Լուի թ. — ասում է Վօլթէր, — կարծես նախասահմանուած էր վերանորոգել զեւրուստ. նա բարպարակթեց Գաղղիան, նա էր տիպար ճշմարիս արանց. իւր բարեկառչութիւնն թէեւ անսպատակուն, ստկայն մի ճշդրիս արքայի բոլոր բարեմանուածքին ունէր ունենալութիւնը ունէր: Խոհնմ խնայողութիւնն, իւր առաստանութիւնն եւ պատասխան համբան բնաւին չպահասացրեց. զիսէր նա ներզաշնակել խորին բարպարականութիւնն ճշշմարիտ արքարութեան նետ. խելացի եւ հաստատ ի խորհուրդո, արի ի պատերազմունս, զթած առ թշուաս, որպէս թէ ինըն եւս լինէր զժրախստ, — եւ միթէ այս չէ ճշմարիտ առաքինին»:

Ի 1256 ամի Թագուհին զագարեցաւ վարել պետականը, բանդի Լուդվիկոս ճասանելով իւր քան եւ մէկ տարին՝ կառավարութեան զեկն առաւ ի ծեւ, թէպէտ եւ հանապ ող Թագուհին խորհրդատու էր իւրեան: Քաջ էր արքայի կառավարութիւնն, որով ընդ անենայն ուրեր խազալութիւն տիրելով, սկսաւ կառարումն տալ իւր հօր կտակեն, որ արած էր իւր եղբարց մասին: Որովհետեւ իւրաքանչյուրին յանձնելի իշխանութիւնն սահմանեալ էր, ուստի իւր երրորդ եղբարց Ալֆօնսն ժառանգեց Պոււածէր եւ Օլիբրնի կոմութիւնքն, որոց արգաւ բազմաթիւ իշխանք եւ կումաք զուռող եւ նպարտ, մկանեցաւ հնագանդել Գաղղիս Թագաւորի եղբարց վարչի կոմսն պարտաւորնցան տալ իւրեանց հպատակութեան նշանը: Կոմսի լինն, որ ինչպէս արդէն յիշցինիք, Ժան Աներկրի կինն էր, լինելով զուռող եւ նպարտ, մկանեցաւ հնագանդել Գաղղիս Թագաւորի եղբարց վարչի կոմսն պարտաւորնցան տալ իւրեանց հպատակութեան նշանը: Կոմսի լինն էր:

զատահացեալ, կումն զնալով ի Պուատիէ հրասպարակաւ. Նախատից զԱլֆօնսն եւ դուքս եկաւ քաղաքից: Հենրիկոս Հայքելով Փարլամենտի անզիջողութեան, պատերազմ հրատարակեց Գաղղիոյ դէմ եւ անցանելով այս երկրի մէջ բանակեցաւ. Բօնգետի վերայ առնելու Թայլրուրդի, թէեւ Փարլամենտն մերժեալ էր որ եւ իցէ նպաստ:

Այս պատերազմ մի ժախորդ ելը արտազրեց Հենրիկոսին. իւր գորբն ընդդիմանարգվ Գաղղիական զօրաց քաջութեան՝ փախուստ առաւ յաջ եւ յանիակ եւ մօտ էր, որ Անդրիոյ արքայն բանտարկութէր՝ եթէ իւր եղբայր Ռիշարն, որ իւր ի Պաղեստին ցցուցած քաջութեանց եւ խոննմութեան մասին հոչչակառ էր, չաղատէր զնա. Հենրիկոս լի բարկութեամբ նախանց Մարշի կոմիւր, որ եղեալ էր պատմառ այդ տարաբախտութեան: Սակայն մի երկրորդ ճակատամարտ մղելով, գործեալ կոր ի զուխ փախաւ ի Յօրտո եւ ի բանակցութիւն մտաներով հնագալեայ զինադույ հաստանեցին: Մարշի կոմն մնալով անօգնական՝ արքայի սղորմութիւնը աղերսեց: Լուդովիկոս խոստացաւ ներել, եթէ իւր առաջարկելի թէութիւնը յանձն առնէ: Այդ պայմանը թէեւ յանչափ դժնակալ եւ վնասակար էին կոմիւր, այդու առենայնի ընդունեց: Անդրիոյ արքայի փախստեամբ վհասանց բնու ապատամբ եւ հնագալեցան Գաղղիոյ Թագաւորին:

Մի զուարձական խաղի մէջ, ումանք կամեցան այսպանել Հենրիկոսը, բայց Լուի պատուիրելով նոցարութիւն ասաց. «թէեւ կամենում էք ատելի կացուցանել զնա ինձ, բայ որում բշնամիս և, սակայն նորա ատիքանն արժանի է յարգանաց եւ իմ եղբայրու կ»: Արքաքեւ արժանի դատողութիւնը դիւցանի, որ ընդ միշտ հանգերձնալ է սատար յննել զժրախտ թշնամիաց:

Լուդովիկոս վերադարձաւ ի Փարէզ յուրախտութիւն իւր բարոր ժողովրդիան. ճասարակաց յնծութիւնը կրկնարակալու եցան մի Թաղաւորազնի ծննդիամբ, որ մկրտութիւն կոչուեց Լուի հանդիյն իւր հօր:

Խ-Հ-Է-Շ-Շ-Ե-Ն Ա-Ր-Ե-Ն Լ-Վ-Շ-Շ-Ե-Ն.

Ցընթացս այն ամի, յորում գաղեստինոյ քրիստոնեացը պատեալ էր զժրախտութիւն, Լուդովիկոս թ.

այնալիսի վտանգաւոր կերպիւ հիւանդացնու, որ ոչ սակաւ յուսանառութեան առիթ եղել համայն Գաղղիացւոց. մի դժնակ թանչ եւ մի սաստիկ չերմ էր իւր հիւանդութիւն. կարծելով որ մօտ է իւր վախճանն՝ նետամուա եղեւ իւր գործոց կարգադրութեան եւ ափաւինեցաւ Ա.Ստուած: Հուսկ յետոյ մի խորին անզպայութեան մէջ ընկդմուեցաւ եւ մին այն կամանց՝ որք խնամէին զարբայն, բոլորովին մեռած կարծելով երեսն ծածկեց վարագուրիս, երբ յանակնելապ արքայն բանալով այրիքն ասաց. «Արեւելեան լրցն ի բարձուստ հեղաւ իմ վերայ շնորհիւ Տեառն, եւ յետո կոչեց զիս ի միջոյ մեռելոց»: եւ առ յապայն խրնդրելով մի խաչ՝ ուխանց զնալ յօդութիւն սուրբ Երկրին: Ըստ օրինակի Թագաւորին շատ իշխանք, գուրաք, կոմար, ի թիւս որոց Քորէր, Ա.Ֆօնս, Շարլ Էւլդովիկոսի եղրս րբն, Հուգ Դ. Շուրդոյնի դուրսն, եւ ի վերջոյ արքայական պատմադիր պարոն Ֆուան վիլն, այլ եւ 7 արքեպիսկոպոսունք խաչակրուեցան:

#### ԳԼՈՒԽ Խ-Հ-Է-Շ-Շ-Ե-Ն.

Ե-Հ-Ն-Է-Շ-Շ-Ե-Ն Խ-Հ-Է-Շ-Շ-Ե-Ն է 4248.

Ա. Լուդովիկոս մտաւ ի նաև 4248 Յունիսի 42ին իւր կնօշ եւ եղբարց հետո՝ յանձնելով տէրութեան խնամակալութիւնը իւր մօր բնանշնի: 40,000 անձէ բաղկացեալ մի ռազմ, որոյ մէջ կային 2800 սպանութ, ընկերացան իւրեան. Սեպտ. 28 ին հասաւ ի Կապրոս եւ ճամերեց անդ Հենրիկոս Լուդովինան արքայի մօմ՝ զբաղուելով վերջ տալ Ա.Բրեւմոնան քրիստոնէից մէջ տիրած երկպատակութեան:

— Այդ միջոցին Թագաւորէր ի Հայաստան (Կիւլիկիա) Հեթում Ա. \*) որ հնչակուած էր արքայ

(\*) Ցումպէտո չիցէ որամել փոքր ի շատէ այն անցքն, որ տեղի ունեցաւ մինչ Հեթումի թագաւորիլն: 4249 ամի Հայոց ԱԿ Թաղականում մեռաւ Լեւոն Բ. Թագաւորը. մեռանելն յառաջ յանձնաց կաթողիկոսն եւ իւր Գօնզաւարը Կոստանդնի իւր վեշտամանեալ միակ դռնառ Զարէն, որը իւր ժառանգն էր նշանակել առու զաւակ շունենառով. ուստի հաւանաթեամբ բոլոր մեծամեծաց տէրութեան, Զարէլ ընտրուեցաւ Թագուհի Հայոց. Այդ միջոցում Անահիտը նուրեն իշխանն լսելով Լեւոնի մանն, զուն դործոց թագաւորութիւնն յափշտակել Զարէլից. յառաջանարդ մինչ ի Տարոն առաջ այդ թագաւորը, բայց Կոստանդնի ապարագեան յանթելով զնա ծերակալեց, մինի որ նա մեռաւ ի ամստի 4221 ամի: Էնգարէ զրմանք Կոստանդնի ամուսնացաւ յայիծամ Անահիտը իշխան Բօչմանդ Միականի (որ յաջորդեալ էր Սուրբնի) Ֆիլիպ որդույ ննտ այն զաւամբ, որ սա

Հայաստանի ի 1226 ամի Խզարէլ իշխանութեայ հնատ առուսանալով; Թամարներն այդ ժամանակ աւերէին լրեծ - Հայաստանը, ուստի յլուվը խոյա տապով այդ ասպատակաց երեսէն ջրան ի Կիլիկիա եւ խնամօր Հեթուայ հաստատեցին իւրեանց բնակութիւնն անդ:

Ճուանվիլ պատմագիրն ականատես գոլով այսպէս պատմէ: «Հեթուամ արքայ Հայաստանի եւ Քօչմոնդ Ա. իշխան Անտիոքյ եւ Տրագուսոյ պայքարէին աստկապես միմեանց հետ. Լուզովնիկոսի յրդորանօր, որ ցուցանէր նոցաւ այդ գժառութեան չարաքատիկ հնատեւ անքը, համաձայնեցան դիմադրութ առնել»: Եւ ապա յաւելու, «Հեթուամ այս էր համբաւաւոր այր, վասն այդորիկ մի մեծ բազմութիւն եկաւ ի Հայաստան եւ խառնուեցաւ նորա համբարի հետ ի դիպօդ ժամու եկանել ի պատերազմ»:

Հեթուամ լոկով Ա. Լուիի հասանիլն ի Կիպրոս Հենրիկոսի մօտ, որ իւր եղբօրորդին էր (Հենրիկոսի կինն Հեթուամի եղբայր Սմբատի առջիկն էր), աճապարեց զնալ եւ յայսնել իւր ինդակցութիւնն եւ գործակցութիւնն ընդդէմ Սարտկինուսոց. քանզի Լուի համոզուելով, որ Եղիպատոսի տիրապետմամբ զիւրին էր Երուսաղէմայ նուաճումն, զրդուեալ էր ի վասերազմ Եղիպատոսի սուլթան Մելիք - Ապէհ Կամածուդտին, որ ողբաց լոելով պատերազմի յայտարարութիւնը, վասն զի միշտ կարեկից էր քրիստոնէից:

Պաւանի Հայոց կրօնն եւ բնաւ չափէն եկեղեցւոյ ծխախց եւ արարողութեանց, բայց Ֆիլիպ երբ երգմազանցելով սկսաւ անգութեամբ վարուիլ մեր ազդի հնու եւ գողանալով արքունի թագն եւ աղամանզներն յղել իւր հօրն, անկաւ զանէն եւ քրուեցաւ ի բանու, ուր ոչ մի կողմից օժանդակութիւն չառանձով մեռու 1223 ամի: - Համենան զնէ 1225 ին: Խոկ բարեպաշտ զշանդ Զարէլ թուով զաշխարհ առանձնացաւ ի Սելեկիա բարդար. Կոստանդնին ծրաբիրեց վերսորին գուլ ի Սիս, բայց երբ թագունին չանաց, ապա զինու զօրութեամբ զնաց եւ բերաւ, եւ իշխանաց հաւանութեամբ սուսնացրեց իւր որդի Հեթուամի հետ, որ մի գեղեցիկ եւ բարեպաշտ երիանարդ էր:

Հեթուամ 1226 ին մեծ փառօք օճռեցաւ թագաւոր Հայոց (թէեւ Հ. Զամենան զնէ 1224 ին). 44 տարի այս թագաւորս կառագործ իւր տէրութիւնը խիստ տաժանած եւ ներութեամբ, վասն զի այդ ժամանակ շատ զօրացած լինելով Թաթարներն շատ վնաս հասցրին Կիլիկիոյ, թող վերին - Հայաստանի, որ լորին արեան նեղեղօք այնպէս, որ 1270 տարի Հեթուամ զգուելով աշխարհից վնաս կրօնաւոր եղեւ, յանձնելով թագաւորութիւնը իւր անդրանիկ որդի կեւոն Դ. ին:

Ի 45 Մայիսի 1249 զօրքն մոտանելով ի նաև ի Ալիքիս (բայր նասք 1800 էին), հուն մի ժամանակ էին զինի հասաւ Գտամիէթի առաջեւ. Եղիպատական նաստորմիղն պատելով ասենայն կողմն արգելում էր երանել յարտաք, սակայն արքայն վառելով զօրաց եռանդն, ծփեց զինիքն ի ծով. նորա էլ տեսանելով իւրեանց վեհապետի քաջարուութիւնը փութացին մտանել եւ զնալ թշնամոյ դէմ. բոլոր Եղիպատական նասերն ընկղզեցան ի ծով Գտղղվական մեքենայից շնորհիւ, Թուրքերն խուսափեցին եւ Թողին քաղաքը քրիստոնէից, որը հանդիսաւոր Թափօրին՝ բոկոտն եւ հոլունի մտին անդ հանդերձ իւրեանց արքայիւ, որին ընկիրանայիցն Կիպրոսի Թագաւորն, պապի տևզապահն, Երուսաղէմայ պատրիարքն եւ ապէր. Տեղապահն օրմնեց եւ օծեց մեծ մզկիթն եկեղեցի «Զքեզ Աստուած փառարանեմբ» երգելով:

Վեց ամիս զագարեցին ի Գամիէթ, ըստ որում Թագաւորն իւր եղբօրն էր սպասում. սա հապալ Հօկտ. 28 ին: Գաղղիացի ասպետը զնեթ լինելով զուարժութեան եւ անառակ կենաց, ատելի եղին քաղաքի բնակչաց, օրէնքն եւ արքայի իշխանութիւնն անկար եզեն չափաւորել նոցա յուութիւնը: Գանիրէ եւ Աղեքսանդրիոյ քաղաքաց յարձակման մասին ի փարանման կային չփառենալով որն աւելի նըպաստաւոր է. իրովս եւ արի Արթուրի կոմմ' արքայի եղբօր խորհուրդն, որ «Կամենում էր սպանել օծն, չմանալով որ առուջ իրեն պիտի չարդէ», աւելի նախամեծար համարեցին Գանիրէի կառավարչի հետ ունեցած համամութեան աղաքաւ եւ Կոյսիմ. 20 ին չուեցին յարձակէլ Գանիրէի վերայ: Կառասորմիղն ծածկելով Կեղոսն /ետ՛ ևց զօրաց Թագաւորի զօրքն 60,000 էր, որոյ երիր մասն հեծելազօր: Թագունին եւ արքայի եղբարց լժակիցըն մնացին ի Գանիրէ ընդ հովանաւորաւթեամբ մի գեղեցիկ վաշտի:

Սուլթանն՝ որ մահուան զրան էր մոտեցել, առաջարկեց հետզնետէ հաշուութիւնը, խոստանալով վերարձունել Երուսաղէմայ Թագաւորութիւնը, սպատել բոլոր քրիստոնեայ բանտարկեալքը եւ ոչինչ պահանջողութիւն չառնել Գանիրէի եւ կալուածոց վերայ: Սոյն սուաջարկութիւնն ընդունուելով սուլթանն մեռաւ. ի 22 Կոյսիմ 1249 եւ իւր որդույ Թուրքան - Շահի բացակայութեան առթիւ՝ Ֆարբրուցին պարապեսն զօրաց ստանձնեց կառավարութիւնը: Ի 25 Յուն-

վարի 1230 ամի՞ զօրաց մի մեծ մասն անցանելով Նեղոս գեափ մի բազուկն դէալ ի Տանիսի փափացոց Թշնամոյ զօրաց մի գումողը. Արթուրի կուսն փախստականաց ետևէն պնդեցաւ՝ առանց արքայի հըրամանին՝ մի փողք դնալու՝ չնայելով Տաճարականաց կարդապնտի նկատողութեանց, մինչ ի Մասուր, ուր դիապասն անկաւ ընդ զօրս թշնամոյ եւ սպանեցաւ մի բանի բացաց նետ: Թագաւորի զօրքն անեղանելի դժուարութեանց մէջ էր անկած. Նեղոսի յորդումն եւ Յունական հուրն, որ այս վերջիններէն էր անցել Տանիաց եւ անձանօթ էր Գաղղիացոց՝ մեծ աւերմունք եւ արհաւիրք պատճառեցին:

Լուի թ. իւր եղրօր մահուան վրէժն առաւ կրկին փառաւոր յաղթութեամբք. տական զօրքն նետ զնեստէ էր նուագել Յունական հորյ, ուտեստից պակասութեան եւ նոցա արդասիր ժամատ հիւանդութեանց առթիւ: Միայն արքայն լընկմեցաւ դժբախտութեան ներքոյ, ուր մերծ ի մաս մի հիւանդ կար, անդ էր նա ափոփելով ախտակիրը օրինակ էր նա առարինութեան ի զօրս, հայթայթելով չրաւորաց պիտորք եւ միխթարելով ամենքը:

Հարկն ստիպեց վերապաւնալ ի Դամիէթ. տարախստապար Վարողացան հասանել, քանզի Լուի վերըստին առաջն հրանդութեամբ էր բռնուել: Այս սխսս մինչ այն աստիճան թուրացոյց զնա, որ անկարող եղէ կրել իւր զէնքը. ուստի ի նկատի ունենալով Թշնամեաց բազմութիւնը՝ եւ ի Դամիէթ յաջողութեամբ չնասանելն, սկսու բանակցիլ Տանիաց ըսպարապնտի հետ. սա, որ անդէւ էր Գաղղիացոց ողորմելի վիճակին, խիստ նպաստաւոր առաջարկութիւնք արաւ արքային եւ մօտ էր հաշտութեան ըստորադրուիլն, երբ մի ապուշ՝ կամ բաւ եւս ունիմ ասել՝ դաւանան Գաղղիացի, մայնեց. «Գաղղիացի ասպետ տեսարք, անձնատուր եղիք ամեններեան, արքայն իմ թիրանովս հրամայէ զայդ գործել եւ չողութ նմա մեռանիլ»: Ճշմարիտ որ Թագաւորին գրկուելով իւր հաւատարիմ սպասաւոր Շատիլյոնից, — որ մինչ յետին շունչ էր պաշտպանել իւր տէրը, — պիտի դիապասն անկանէր, եթէ Տանիաց զիսաւոր պաշտօնատարաց մինն չը մերքակալէր՝ իւր եղրօր եւ բազմաթիւ սպավուաց հետո. բոլոր ախը եւ կայք մնացին յաղթօպաց, նաւատարմիլն, որ իջանէր Նեղոսից, մատնուեցաւ ի հուր. միայն պապի տեղա-

պահն եւ ումանիր կարողացան մապապուրծ փախչիլ: Եւ բանտարկեալ զուանուէր եւ բարի ժուանալիլն, որ արքայի հօրեղբարբն կարծուելով, ուզ էր մնացիլ կոստրածէն:

Վեհապետի մեռին միայն իւր աղօթաղիրքն էին թողիւ. սկսաւ այնպիսի անվեներութեամբ վերծանել, որ Թշնամիք յապուշ կրթեցան, սակայն այնքան անզօր էր, որ չէր կարողանում մի քայլ փոխիլ: Ունիրաժեշտ կարիր պակառէին, ի զիշերի իւր միուն ծածկոյթն էր մի գրղինակ, որ մի բանատարկեալ էր տուել, իւր ծառայօդն ուտելիք պատրաստողն եւ կերպարողն միայն մի սպասաւոր էր. այս հաւատարիմ ծառայս կոչեցեալ կամբէրէր երդուեց թէ՝ ոչ երբէր իւր տէրն անհամբերութեան մի ամենաթեան անգամ յայտնեց:

Մարգէրիա Թագունին, որ փակուած էր ի Գաղմիէթ եւ յդի՝ խիստ դժնդակ վիճակի էր ենթարկուած, ի զիշերի իւր քունն վրդոված էր անզոհական երազովք, վասն այդորիկ մի ութունամեայ ծեր զրին զիշերներն նորա մօտ: Մի օր, երբ առանձին էր ծերի նետ, անկաւ նորա ուտերին. «Երդուիր ինձ, ասաց, պարզեւել ինչ որ կազերսեմ». ծերն երդուեց. «աղէ, տէր ասպետ, երդմնեցուցանեմ զրեզ յանուն հաւատոյ կտորել իմ զուուը, երբ Սարակինասը առնուն այս բաղարս»: աղնիւ մարդն ուրախութեամբ ընդունեց եւ յանելցոյց թէ՝ արդէն այդ խորհուրդը յացեալ էր իւր մոտաց մէջ: Զկնի մի բանի աւուրց Թագունին ծնաւ մի որդի եւ անուանեց Ճան Տիրապիթ. զի ասէ Ժուանիլի, աշխարհ եկաւ նա ի մէջ ակիրութեան եւ խեցմութեան:

Սուլթանն առաջարկեց արքային վճարել փրկանաց զին, եւ կասեցաւ տեղեկանալ թէ սրբան գումար պիտի հայթայթէր, ի բաց առեալ Դամիէթի վերանորոգութիւնն. որոյ մասին պատասխանեց Լուի, «թիզ անկ է վճռել». Սուլթանն պահանջեց Դամիէթէն զատ՝ մի միլիոն թիւզանդեան ոսկի \*), թէ իւր եւ թէ իւր արքանեկաց փրկանաց համար: Լուի, ի նկատի ունենալով իւր գերութիւնն, խորհրդակցեցաւ Թագունույ նետ.

(\*) Ժուանիլի ասէ, որ այս միլիոն էր 300.000 լիգր ոսկի, որովհետեւ կրամի մի մարկն յախտամ արժէր 9 ֆրանք, եւ որ ոսկին հաշուելով արժարի 44 ից 4 էր, ուրեմն այդկանէր 35 միլիոն այսօրուան ֆրանք. Վերոյիշեալ բիւզանեան դրամն արքական դրամ էր առաջարարակ կոչեցեալ Սուլթանիէ:

լասն զի, ասաց Տամբիկներին, իմ կինս եւ ընկերս է. յետ որոյ իրազեկ արաւ Սուլթանին Թէ՛ Գաղղիոյ արքայն չէ ի նոցանէ, որ փրկէ իւր անձը որ եւ իցէ դրամավ, միայն քաղաքը կը յանձնէ իւր անձի եւ միլիօնն իւր մարդկանց համար. Սուլթանն աղաղակեց, « հաւատս վկայ, համարձակ եւ ազատարարոյ է Գաղղիոյին, քանզի ջվարանցաւ եւ պարզեւեց զոր ինչ ցանկացաց. արդ տուէք նմա պատղամ իմ կողմէ, որ ես նոյնպէս շնորհեմ իւրեան 200.000 թիւզանդեան, եւ Թող միայն 800.000 զմարէ: »

Երկուց իշխանաց մասին էին բարձրացրել մի վըրան, ուր եկին հաստատել զաշնադրութիւնքը. սակայն մի յեղակարծ յեղափոխութիւն կերպարանափոխ արաւ զնվիպտոս: Սուլթանի անձնապահ զօրքն, որը բաղկացեալ էին Մամուռներէ կամ ի ստրկաց թագաւորող Այուրեան Սուլթանից դժգոհ լինելով ինեղեցին զնա եւ այզպէս կատարած տուին Այուրեան ցեղին, որին փոխանակեց Մամուռքաց կառավարութիւնն: Կուի եւ իւր ասպետք ականատես էին այն արիւնուուշ զորք իւրեանց կործանութեանց, որոց ենթակայ էք բաղաքն, հետեւարար եւ իւրեանց կենաց վասնգ էք սպառնում:

« Երբ եղեւ այս զիարւածս, աաէ ժուանվիլ, նոյլ մի անձննք սուր ի ծեռին եւ տապար յուս մոտան յօթեւան մեր. հարց առարկեցի տեսան իմոյ Էրէնի՛ որ Սարակինուսաց լեզուին քաջ տեղեակ էք, զինչ զան աստ խնդրել սորա. պատասխանեց Թէ, ասում են, եկեալ եմք կտրել մեր զլուխները: Եւ ահա աեսի մեր մարդկանց մի բազմութիւնն խոստվանում է՝ մի կրօնասորի. բայց զարով ինձ, չէի յիշում իմ մեղքս, որպէս Թէ ոչինչ չար բան չիմ զործել, եւ զի՞թ մահուան էի ակնկալու, ուստի ի ծունք իջի նոցա մէկի տուածիւ խաչակինքերով եւ ասելով, « այսպէս մեռաւ սրբակին Ակնէս ». այն միջոցին տէրն իմ Էրէն, որ Էք սպարապետ Կիաքրոսի, չորեց եւ խոստվանեցաւ ինձ. « Ես տուի նմա արձակումն ի կողմանէ Աստուծոյ »:

Պակայն նոր Սուլթանն ընտրեալ ի սպայից՝ վերահաստատեց առաջին զաշնադրութիւնը, բայց պահանջեց քրիստոնէից ծեռով երգում, որ մի քանի ազգութացը էին ուսուցել: « Եթէ արքայն յետս նահանջէ իւր երդումէն, անհաղորդ լիցի նա յԱստուծոյ եւ յՈստուածածնայ եւ յերկրոտասան առաքելոց, ի սրբոց եւ սրբունեաց արքայութեան »: Լուդովիկոս ոչինչ դը-

ժուարութիւնը չը յայտնեց այդ մասին, բայց մի երկրորդ կէտ արհաւելոր ափուց բոլոր իւր անձի վերայ, որ այս էր. — « Եթէ աղջէր իւր երդումն, ուխտադրութ է, որպէս մի քրիստոնեաց, որ արացեալ է իւր փրկիչը մլրդութիւնը եւ կրօնքը, եւ որ ի նախատինս թքեալ է խաչի վերայ եւ ճմիել է ոտիւք »: Թագաւորն յայտնեց Թէ՛ բնաւ այդ ահաւոր բառերն զորս չպիտի գային իւր բերանէն. Էմիրացը ստանալով սոյն պատասխան՝ վառուեցան բարկութեամբ՝ ասելով Թէ, եթէ չերդնուս՝ զքեզ, ասպետքը եւ զբանակդ սրոյ նարակ կտանք:

Անյոդորդ եւ յարակայ մնաց Լուի, հակառակ ֆղանց իւր երկու եղբարց. գայրենի Էմիրը սրացան ի վրան արքայի, սրախողիոտ առնել զնա. սակայն աղաւութիւնն մի սամն էր, որ շիջոյց նոցա բարկութիւնն. Երկնչէն մի դուցէ արքայի սպանմամբ ի կորուստ մատոնէին այն ահազին զումարն եւ Գամիէթ: Կարծելով Թէ Երուսաղէմայ պատրիարքն է զարքայն Թերազոցն այդ երգումը մերժելու յարակայել, կապեցին զնա՝ մի մարդակի եւ յայն աստիճան ճնշեցին, որ տարաբախու ութառնամեաց ծերունոյ անդամին ուղեցին եւ արիւնն ուղիսորէն թափաւեց: « Որքայ, ժայնում էր, երդուիր անվիներութեամբ, ես եղէց պատասխանատու այդ մասին. բանզի հաւաստի եւ որ պիտի կատարես խոստմունքը »: Հաստատ մնաց Լուի ի կամս իւր, վասն որոյ Էմիրը բաւականացան միայն առաջին երգմամբ:

Գամիէթ անձնատուր եղեւ սուլթանին. Լուի մոտ ի նաւ սուրբ երկիրն զնալով՝ նախ վճարելով խոստացեալ զումարի կէտն եւ տարով ի պատանդ 42,000 բանտարկեալը աղաղակաց հատուցման մասին: ՅԱՌԵԽԵՋ ժամանելով՝ յղեց բոլոր գումարն յազառութիւնն բանտարկելոց. սակայն նոքա միայն 400 անձ վերադրին. խուժադուժք կոտորեալ էին բոլոր ցաւադարը, յոլովք վարուել էին ի վերութիւնն, եւ մի հոյ անժինը հաւատուրաց էին եղել ի պահպանութիւնն իւրեանց աղաւութեան:

Լուի Թ. նորէն մտադիր էր եղել կրկնել պատերազմը, ուստի Գամասկոսի սուլթանի հետ ի բանակցութիւն մտաւ միատեղ նուամել զեղիպտոս: Բայց իւր մօր մահուան լուրն, որ յանակնեալը ընդունեց՝ հարկադրեց վերադառնալ ի Գաղղիա; Բայնշ կիրեցի մահկանացու ընթացքը ի 4 ն դեկտեմբեր 4255

Գաղղիոյ արքայն ծովեղբեայ քաղաքը պաշտպանութեական վիճակի մէջ թողով մտաւ ի նաև Ապրիլ ամսին 4254 ին. բայց դեռ ունկնդիր լինինք բարի ժուանվիլի խօսից այդ նաւարկութեան համար:

\* Արդ՝ զանք մեր նպատակին անդ, ուր ի ծովն էաք եւ ասեմք. երբ Թագաւորոն տեսաւ որ այն երկու ազգարքեր վասնգներից ազատուեցանք, կանգնեց նաւի մէջ, ուր եւ ևս ներկայ էի իւր առաջեւ. յոյնժամ ասաց ինձ, նայեցէք Սէնէշալ, Աստուած յայտնեց մեզ իւր մեծ կարողութիւնն, երբ ծովի չարս հոգմերի մէկով Թագաւորոն՝ Թագուհին եւ իւր որդիին եւ այնքան ականաւոր անծինք կարծեցին թէ սփիտի ինեղումն, վասն որոյ խորնուրդ տամ, որ մեծ շնորհակարութիւնը պիտի մատուցանեմք նմա: Եւ բարի սուրբ արքայն չէր զադարւում խօսելէ, որ այս Աստուած յայտնեց իւր մեծ կարողութիւնն եւ այն:

Վիարոսից մինչ ի Գաղղիա հասանելն ինց շաբաթ տեսեց. ար վեց եօթնեկաց միջոցին Թագաւորոն թղթագլում էր ի հոգակ գախտակիրս եւ հայթայթել նոցա կրօնական միսիմարութիւնք եւ սփոփանքը. իւր նաւի մէջ կար մի մատուռ, ուր հանապազօքնայ պատարագ մատուցանէին: Երիցս յեօթնեկի քարոզէք քահնանացն եւ ի յաջող ժամանակի նաւասափր կրօնական կրթութիւն ընդունէին:

Ե 40 Յուլիսի 4254 արքայի նաւասարմիզն ծգեց Կէր կղզին. Լուի վկամեցաւ իշանել անդ, զի իւր իշխանութեան երկիրն չէր, ասկայն դիշանելով դրշոյի աղաջանաց՝ իշաւ նաւէն, բայց այնքան անզօնութիւնը կրուի արքայի արքայի արքայի արքայի արքայի թիթօզն, վեռայ Լուղովիկոսի՛ Արծուայի արքայի արքայ թիթօզն, վեռայ Լուղովիկոսի՛ Արծուայի կոման, Բուրդօջնի դուրսն. Ժուանվիլ մերժեց այդ ուղեւորութիւնը: Շարլ — Անժու արքայի եղբայրն, որ այն միջոցներում երկու — Սիկիլիոյ Թագաւոր էր եղել, եւ բազում Անդվիացի, Ակովայիցի եւ Սպանիացի իշխանք եւս խաչակրուեցան:

Երեսութեան մէջ ապահով միամտութեամբ խօսելն եւ ապագայում պատմեց խորհրդարանին:

### ԳԼՈՒԽ ՏԵՍՆԵՐՈՐԴ.

Խ Ե 41 Յուլիսի 4254 Ապահով միամտութեամբ խօսելն եւ ապագայում պատմեց խորհրդարանին:

Լուի Փ. երբէք չէր կասեր իւր դիմաւորութիւնից ապատելոյ սուրբ երկիրը, որոյ գործադրութեան միայն իւր մօր մանն էր խափան եղել. վասն այդորիկ չէր դադարում կրել իւր վերայ խաչ ի նշան անկատար մընալոյ իւր սիստին: Ե 4267 ին մի մեծ ժողով գումարելով Բարիդ Համբարձման օրն յայտնեց իւր միաքն կրկին ուղեւորութիւն ծեռնարկելոյ յարեւելս, եւ ընդունեց Սիմոն կարդինալի մերժեցին ապահով սուրբ եղանակութիւնը: Շարլ — Անժու արքայի եղբայրն, որ այն միջոցներում երկու — Սիկիլիոյ Թագաւոր էր եղել, եւ բազում Անդվիացի, Ակովայիցի եւ Սպանիացի իշխանք եւս խաչակրուեցան:

Ե 4270 Յուլիսի 4 ուղեւորեցաւ աներով իւր կտակը եւ խնամուկալ կարգելով ի բայակայութեան իւր Վանդումի կոմս Մանթիօլին, Ա. Գընիի զարբայն: Խաւարկելով ի Սարտէնիսի հասաւ Կամլիարի նաւահնամիւսն կարծիս ունելին թէ, խաչակրոյ պիտի վնային կամ յԱքեայ, որ միայն բքիստոնէից իշխանութեան ներբոյ էր, եւ կամ յԵղիստոս, բայց ի Սարտէնիս անդեկացան, որ Թունուզ պիտի ուղեւորուին: Թագաւորն այս մանեւտական պիտութիւնն նուահնելու խարումի յուսով կարծէք թէ՝ Եղիպատոսի Մամուրներից պիտի զրիէ իւրեանց մի մեծ օգնութիւնը եւ ազատ պիտի կացուցանէ. Միջերկրական ծովի նաւարկութիւնը, ի բաց առեալ սոյն հանգաւանքս՝ Թունուզի արքայն գալստուկ բանակցեալ էր իւրեան հեա, որպէս թէ մտաղիր է դաւանել բրիստոնէութիւնը:

Ե 4271 Յուլիսի 4 ուղեւորեցաւ աներով իւր կտակը եւ խնամուկալ կարգելով ի բայակայութեան իւր Վանդումի կոմս Մանթիօլին, Ա. Գընիի զարբայն: Խաւարկելով ի Սարտէնիսի հասաւ Կամլիարի նաւահնամիւսն կարծիս ունելին թէ, խաչակրոյ պիտի վնային կամ յԱքեայ, որ միայն բքիստոնէից իշխանութեան ներբոյ էր, եւ կամ յԵղիստոս, բայց ի Սարտէնիս անդեկացան, որ Թունուզ պիտի ուղեւորուին: Թագաւորն այս մանեւտական պիտութիւնն նուահնելու խարումի յուսով կարծէք թէ՝ Եղիպատոսի Մամուրներից պիտի զրիէ իւրեանց մի մեծ օգնութիւնը եւ ազատ պիտի կացուցանէ. Միջերկրական ծովի նաւարկութիւնը, ի բաց առեալ սոյն հանգաւանքս՝ Թունուզի արքայն գալստուկ բանակցեալ էր իւրեան հեա, որպէս թէ մտաղիր է դաւանել բրիստոնէութիւնը:

բարի արքայն, որպէս ինքն խռատովանում էր, մեծ քարերաստութիւն էր հանարդում իւր անժին լինել կնքանայր մի մահմետական արքայի. գուցէ եւ Շարլ - Անժու իցէ դրզողն արքայի ծեռնարկութեան՝ որպէս զի միացնէ այդ իշխանութիւնը իւր տէրութեան հետ: Ստոցին այս է, որ խռատացեալ էր զայ անազին գորութեամբ ի թունուզ:

Ի 48 Յուլիսի Գաղղիացիք մատին թունու զի նաւահանգիստն եւ վեց օրէն զինի առին Կարբեդոն քաջարը եւ զինակին: Թունուզի Թագաւորն, որ այլ եւս չէր մտածում քրիստոնեայ լինել, իւր մայրաքաղաքի պարապաց ետեւ քաջուցից. 100,000 անմինք պաշտպանողը էին քաջարին. սորա իւրեանց շարունակ դադուազովի յարձակմամբ աշխատ արին Գաղղիական զօրքը. ճեպով ժանուարործ հիւանդութիւնը չը յամեցան ճարակել ի զօրս, նոյնպէս կիզիչ կլիմայն ոչ սակաւ նպաստեց հիւանդութեանց: Զաների առաջինն եղիւ արքայի ամենսափրեկի որդի Նըլվերի կոմսըն. ինքն վիհանպետն հիւանդացաւ Թանջրւ եւ զգաց առաջին օրէն, որ չպիտի կարողանայ ազատուիլ ի մասունք: Աւստի այդ վերջին վայրկինում առաւել վիճ երեւեցաւ, քանի որ դեռ ուժ ունէր՝ չդադարեցաւ ի կիր արկանել իւր հրամանաւարութեան պաշտօնը, իւր որդի Ֆիլիպը քրիստոնէական զգացմանց արժանի օրինակներով իրաստեց, որով ցոյց տուաւ իւր վեհութիւնը, թէ Թագաւորութեան դաժան պարտաւորութիւնն արդարութեամբ է կատարել մինչ իւր յետին շունչն:

Ո.նա իւր որդւոյն տուեալ իւրասուց մի կտորն:  
« Չարակայիր Թագաւորութեան բարի կարգաց մէջ,  
իսկ ուղղէ եւ չնօք յուաղոյնքը: Զայէ, մոյի կիր-  
քը, եթէ ունիս ի սրտի որ եւ իշէ նեղութիւն, ասա  
առժամայն խոստովանահօրդ կամ մի այլ բանիքուն  
հաւասարիմ անմի: Զգուշացիր ի գատարվապսրտ եւ  
ի կրօստ անծանց, թէ աշխարհական եւ թէ կրօնա-  
կան. փափիր ի չար ընկերութենէ եւ նկրտիր պահել  
որախոր մէջ Աստուծոյ պատուիքանքը: Եղ'ր առօթօզ,  
ներող եւ պատուաէիր. մի ձարստաճարեր յանիքաւի  
գայլս. բաղմիցս գրնացիր զԱստուծոյ: Կեր արգարա-  
գատ եւ իրաւարար առ աղքատս եւ առ իշխանս:  
Մի զարծ երեւան լինելուն պէս՝ որոնիք ճշմարտու-  
թիւնը, եւ որբան քեզ համար կը չանաս, այնքան եւս  
ժանացիր այլոց համար. պահիր հաւասարկաց ազա-

տութիւնը հանդոյն նախնեացդ եւ գրաիր նոցա համակրութիւնը եւ սէքը քանզի քո բարի քաղաքացւոց հարասութեամբ եւ կարողութեամբ, համառակորդդ քեզ վնասելէ յետս պիտի կասին»:

Լուի Թ. մեռաւ ի 25 օգոստոսի 4 270, իսկ այն օր՝ որ Սիկիլիոյ թագաւորն Շարլ նորեկ զօրօք վերադառնար \*):

Լուգովիկոսի որդիի Ֆիլիպն իւր հօր մահուանէն յետոյ վեհապետ ճանաչուեցաւ ի զօրաց. յորդորանօք իւր հօր, որ զօրախն էր իւրեան, շարունակից պատերազմն յաջողաւեամբ, բայց հիւսնդութիւնք նորէն ճարակուելով, Եղիեմ ամսում 4270 ին ընդունեցին թունուզի արքայի առաջարկեալ պայմանքը, որով վճարեց Գաղղիացոց պատերազմի ծախըն 210.000 ունկ ուկի:

U.----& U.+k-+k k S-+k-+2 L +k-+k-+2 h-+k-+f-+k-+2.

Հուի թ. ի ուղեւորութիւնն ի թունուզ, Արեւմոեան  
քրիստոնէից վերջին ճանապարհորդութիւնն եղիւ ի  
նպաստ իւրեանց Արեւելեան եղբարց: Երուսաղէմայ  
ինքնակոչ Թագաւորութիւնն բաղկացեալ յայլ եւ այլ  
զօրական ուխտից, սեպհոց, ի վաճառականաց, ի  
բահանայից, մնուցանէր նոյն իսկ իւր մէջ իւր կոր-  
ծանումն. միմեանց նախանձով և ընդդէմ միմեանց  
տածած ոխիւր տկարացեալ զկարողացան երկար  
ժամանակ ընդդիմանալ անհաւատից: Սակայն Երու-  
սաղէմայ Թագաւորութեան տիտղոսն բազում վիճից  
առարկայ եղիւ յոլով պահանջողաց մէջ. Հուդ Գ.  
Ֆան Ա. Հներիկոս Բ. եւ Հուդ Գ., չորերին եւս  
Կիսպոսի Թագաւորըն, 1269 էն մինչ ի 1564 կրե-  
ցին այդ տիտղոսը՝ Հայերով՝ որ Թագաւորութիւնն  
էր միան Արեան եւ հազարէթի ուղին, որոյ մասին  
Հուդ Գ. մի դաշն էր կապել ի 1272 ամի Եղիպտոսի  
Քիպար Սուլթանի հետ. Շարլ - Անժու ի 1277 ամի  
դնեց այդ տիտղոսը Մարիամ Գ'Ոնախորէն, որ էր  
Թոռն այն Խաքարէլի, որ Երուսաղէմին երեք Թագա-  
ւոր էր տուել: Բայց 1294 ին բացի անյան փառքից  
լուսն եղեւ բոլոր վիճիւ. Եղիպտոսի Սուլթան Էշ-  
րէֆն առաջ զՈթեա ի 16 Յունիսի եւ երկու ամսից

(\*) Այդ իսկ դարում, այս ինքն Հայոց շժը թուականում մեռու Հեթում արքայի Հայոց:

յիսոյ բոլոր այն կարեւոր ամբողջն, որ զիս ժառանքներին բրհստնեաց:

\*Այսպէս, կաւէ Շարլ - Քիմի գիտուն եւ ականաւոր պատմաբանն խօսելով խաչակրութեան համար, այն միակ ծեռնարկութիւնն, որոյ ազատա բոլոր Եւրոպիոյ ազինք գումարեցան ի մի վայր եւ այնքան եռանդիս եւ յանդգնութեամբ դէմ զրին, այսօր մարդկային տղիտութեան մի փառաւոր յիշառակն է ներկայացնում մեզ:

Խաչակրութիւնն պատմութեան ամենանորանշան երեւոյթից մին է, նու արգասիք է մի կրօնական աղջեցութեան, որոյ վերայ չնիանան անկարելի է: Ոչ մի դրդիւն պասպէս սերտ կերպին քը յօդեց եւ քը միաւորեց ընդ միմեանս այլազն եւ այլակեզու՝ բայց միակրօն աղինքը, բոլոր այս ազգրս թերին ի հայրենիս խրեանց մինչ յայնժամ խրեանց, անծ անօթ արուեստից փերայ բաւական ծանօթութիւն: Խաչոմիքը ճեղքեցոցին լուսաւորութեան յառաջադիմութիւնքը, կրթելով բարերը, աղատելով և բրոպացոց վեխութեան ճաշակը եւ դիրացնելով նոցա ապրուստը:

Այս արդիւնարերութիւնը խիստ կարեւոր են, ուստի հարկ է եւ մի այլ պրակ զննել դոցա հոտմար:

(Ա Յ Ե Պ Ա Հ Ա Յ Ա)

Թ. Հ. Ա Ռ Ա Բ Ե Լ Ա Ա

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՆԵԽԱԾԵՒԹՎ

ՕՐԵՐԵԿԱԾԵՐՆԱՅԻԹԵՐԵՆ ՀԱՆԳԵՐՁ

ԳԻՏԵԼԵՕՔ ԵՒ ԾԱՆՕԹՈՒԹԵԼԱՄԲՔ.

(Յ Ե Պ Ա Հ Ա Յ Ա Յ Ա)

ԶԵՐՀԱՆ-ՇԵ-Ն Հ Ե Վ Ե Ն-ՇԵ-Ն Յ Ե Վ Ե

Օղը կամ Մթնոլորտը այս ֆիզիզական յառկութիւնները, զոր կընդունէ արեգակին ճառագայթներէն և ուրիշ ջերմութեան աղբիւրներէն, որով կտաքնայ ու տաքութիւնը կպահէ: բայց այս տաքութիւնն առնելու ու պահպանութեան լնդունակութիւնը անոր խտութեան նայելով կիսուալին, կամ

արեգակը չկարենալով մի և նոյն ժամանակի մէջ երկրիս ամեն կողմը իր ճառագայթները ուղարկել, պատճառ տուածէ տաքութեան, պաղութեան, հետեւարար օրուան և զիշերուան յաջորդութեանց, երբոր արեգակին ճառագայթները ուղղակի երկրիս վերայ ժամանացեն, օդը շատ տաք, օրերն՝ երկայն և զիշերներն ալ կարճ կընին, իսկ օդը պաղ, օրերն կարճ և զիշերներն երկայն կընին, երբոր անոր ճառագայթները խոտորնակի գան: Ամենուն ծանօթ բան է որ ցած տեղերու օդը աւելի տաք կընի քան թէ բարձր տեղերունը և ասիկա ուժիչ բանէ յառաջ ակամ անոր վերայ աղջեցութիւն կան: Զոր օրինակ կան նիւթեր կամ մարմիններ, որ մինուրտն սովորականէն շատ աւելի կտաքցընեն, ինչպէս ըսեմ, մօտաւոր րլուրներու վերայ եղած անտառներէն ու լիրանց զարիվայներէն կամ ուրիշ նիւթերէն զաշտերու և հովիտներու վերայ տաքութիւն կքալէ վասն զի արևուն ճառագայթները անոնց զարնելով ետ կցօլանան, ու այս տեսակ զաշտերուն օդը արևուն ճառագայթներուն ցօլանալուն պատճառաւ համեմատութեամբ աւելի տաք է: Թէ որ տեղ մը ցուրտ հովիրու դէմ պատսպարած է, այն ատեն ասիկա ալ տաքութեան աւելանալուն պատճառ կընին: Մթնոլորտին մէջ եղած տաքութեան կամ պաղութեան աստիճանը Բարեխառնութիւն կը կոչուի, որն որ մէկ որոշ շափի ձեռքով իմանալու համար ցերաւուն ասուած զործիք գտնուած է: Այս զործիքը շնելու կերպը զննեմ այս տեղ:

ԶԵՐՀԱՆ-ՇԵ-

Զերմաշափ գործին ալ հասարակօրէն ծանրաշափին նմանութիւն ունի. ուստի ջերմաշափը շինելու համար պէտք է ընտրել շափաւոր մեծութեամբ ապակիէ մասնաշափ մեծութեամբ խողովակ և կրակին վերայ տաքցնելու է, որ մէջի օդը անօրանալով դուրս ելլէ որով մնդիկը կտրողանայ հանգիստ մէջը մասնել, Անդիկը խողովա-